

Կ Ն Կ Ա Բ Ա Գ Ի Բ

ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ԴԱՒԿԱՅ ԸՆԴՀԱՄ ՍԿԻՒԹԱՅ

**Չ**ԵՌ յերկիր սփռեալ արփւոյն ըզդեղեցիկ իւր ճաճանչ,  
Ճիր սփռէին յերես գաշտին արփք հուժկուք քաջապահնչ  
Երփարաց խիստ խրինջիւն քաջաց մարտիացն ահեղ գոշիւն,  
Տրոսունջ ՚ի վեր բիւր հանէին, անդ ՚ի խորան Վրշալուսոյն:

Ո եհ քաջարանց պարագլուխ վեր երեւէր արին Վադիկ,  
Խորախոյս կարգոյր խրտիստ անդ արանց քաջամարտիկ,  
Ոյր գեղ գիմայն բոսրաքուղիս ծաւալէին վարդի հանդոյն,  
Քան զօր ոչ գարնան ձեռքիր ներկեցին ոչ կարմրագոյն:

**Յ**երկոցունց կողմանց շեփորք հնչեցին ահեղաշունչ  
Եւ անդէն գունդագունդ խուռվէր մարտիկն հանեալ շշունչ,  
Որպէս առիւծ քաջ ահեղ և որպէս զինձ կատաղի,  
Ուր ՚ի յօշել զիրեարս ժայթքեն փրփուր վրիմուց ՚ի դաշտի:  
Յօյն այս գունակի վարէր Վադիկ սեաւ զերիւար ՚ի խրտիսու,

Եւ ձորք անստառք ընդ սմբակաւըն զնդային սրատընդուսու,  
Եւ ընեւտ իւր քաջապիրկ լար աղեղան ձդէր ՚ի բաց,  
Որ գետս գործէր ապաժուժի լիճ յարեանէ թշնամեաց:

**Կ**նդ ոդի առեալ կրկին Հայագունդըն դիմագրատ  
Վ րէժ իննդրէր սուրբ արեան իւր եղբարցն ՚ի զրաւ,  
Ի յաղթանակ և կամ ՚ի մահ խիստ մզնըսվ զանձն զգաստ  
Ծզժանտ օստին հաւատոց ձգել յերկիր ՚ի տասրաստ

**Մ**նդ էր իսկ քատմնէլի տեսարան անդ ահաւոր,  
Որ զդաշտըն շեղաշեղը զիակամք ծածկէր բոլոր,  
Գութ ոչ էր անդ և բնուու սիրտ կարեկիր մի մարդոց,  
Ուստի երբէք ծաւալէին շառաւիզը խուն մի սիրոց:

**Ա**յլ զէն և եթ սուր հաստու վրէժ ՚ի դաշտի անդ ճոճիւր  
Եւ զրօշակ մահուն անդութ բարձրաճակատ ծանիւր,  
Ովլ վայրկենին սոսկալի ովլ հսղմոյն մահաշունջ  
Ենդ հոդեակիք հաղարք բիւրք թռչնն յերկին վեր անշունչ:

**Հ**եւ ահա շեւ արեւուն եղեալ փայլ ՚ի մուտս իւր  
Ծինան անդ ողջ արփք Աղիւթացն Խապառսպուռ,  
Յաղթանակն անդ ՚ի յայս կանգնեցաւ բարձր ՚ի դլուխ  
Օսր արեամք Աղիւթացւոյն ներկեցին քաջ Հայքն ՚ի թուխ:

Կ. Տ. Ա.